

# ՏԱՐԱԿԱՆ

## ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՀԱՐԱԹԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏՈՒԱՆ

ԱՌԱՋԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ, ՆԱՐՈՅԹԻ

ԶԵՊՈՒԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ

ԱՄՆԱՑԻ ՀԱՐՑԵՐՈՒ և ԱՇԽԱՏՈՒԴԻԿ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 26



ՅՈՒՆԻԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ

ՕՐԻՈՐԴ ՆԵԿՏԱՐ ԱՔԻԼԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻԼՏ ԱՍՏՈՒԱՆԱՏՈՒՐ

ՕՐԻՈՐԴ Ե. ԽՈՒՆԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ

ՏԻԱՐ ՄԱԴՍՈՒՏ ԹԻՐԵԱՔԵԱՆ

ԵՒ

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՆԻՔ

Գի՞ն 40 փարա

Տպագրութիւն ԾԱՂԻԿ, Կալաքա.

S. AGHAYAN

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

### ՊՈԼՍՈՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ:  
ԳԱՐԱՍՈՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ:  
ԱՐՏԱՍՈՆՀԱՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող  
ամէն կարգի գործառնութեանց համար գիմել մի՛ միայն՝

### {ԶԱԳԻԿ ՂՆՂՄԻ}

ՃՐԱԿԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՆՆԵ ՆՈՉՐ 7

Շ Ա. Բ Ա. Թ Ա. Թ Ե Բ Թ «Ծ Ա. Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, թիւ 7

### JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

### Վ. Ա. Ճ Ա. Ռ Ա. Տ Ո Ւ Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՑ

### ԸԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զալիքի նաստիկի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր զիներով  
ծախող հանրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջ-  
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց չնոր-  
հիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և  
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ  
կերպասներ, աթլաղ, թաւիչ, թաւթա, ոսկեզօծ ու արծաթեայ  
զուտ ու անզուտ թելեր (խամ եւ խամ սրբմա), ճերմակեղէնի հա-  
մար ընտիր պոտէներ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաններ,  
ճերմակքթան, զաղղիական ընտիր չափիկի կերպասներ, բիքէ-  
ներ, գունաւոր պաթիսթներ եւ այլն եւայլն:

Զեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հա-  
ւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց զպրոցական հաստատութեանց համար  
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատուն մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի  
գծագրիչ մը:

# ՅԱՅԻԿ

## ԵԱԲԱԹԱԹԵՐԹ

(640) ԺԼ. ՏԱՐԻ—ԹԻՒ 26

2 ՄԱՐՏ 1906

## Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԸՍԵՆ



ԱԿԱՊԱՇԱՐՈՒՄՈՎ, մը չէ, բայց գրեթէ ունակութեամբ մը կ'սմողբառպահնամ ինքվինքիւ վրայ, աշխին անդամ որ բնաանեկան բնկալւալ սովորութիւններէն անմեղ չեզում մը կը ներւում ինքվինքիւ, կոմ գրեթէ հարկը կը զդամ այդպէս ըլլալուն, եթէ կորելի է այսպէս բացարարիլ: Ու թերեւս առելի ձիշդ կ'ըլլայ այս վերջինը լսել. հարկը կը զգամ. վասն զի շատ շատ են պարապաներն ու ձևակերպութիւնները, որոնցիւ կը խբուիմ, և որոնք հինգած բարքիւու գրգիւակներու մէջ՝ նախապաշտում կը հասին:

Ասպահով, հինգած զիսմակը չէ որ կ'ատեմ, այլ անոր լնծայշուած չաստուածասրաշտութիւնը. այն սևեռեալ պահպանողութիւնը՝ հանգիւ հնարոյր անակութիւններու. որոնց զրումը կ'աղեն որ մեր վրան ալ մնայ: Ակնկալուած այս մաքի պաշտումներուն զէմ սակայն, հոգեկան ի՞նչ խրոխտ թափով մըն ալ որ կը մաքանիմ, նորէն չեմ կընար անարձագանուք թալու-լ իմ մէջո՞ հարցում մը զոր ընտանիքի անդամներ չեն վարանիր յեղյեղելու զրեթէ անդապար. ի՞նչ պիտի լսեն:

Հասարակաց կարծիքի մը լուս խրտուիլակը կայ կարծես այս  
երեք բառելուն մէջ, որ կը սպառնայ քու վրագ, և որ, թէպէտ  
անխմաստ ու նշանակութիւնէ զուրկ՝ ողջամտութեան բոլին մէջ,  
բայց քեզի մտածել կու տայ բոլոր այն բաներուն, որոնք քենէ  
զատ, հազիւ քանի մը բացառութիւններու բամբասանքի դուռ  
բացած են: Եւ կը մտածես ակամայ, կ'անզբագառնաս քու վրագ,  
հազար անգամ, ու աւելի ալ գուցէ անձնական համոզումներ, հա-  
կահամոզումներ կը փորձես, և տական անկարելի կ'ըլլայ նոր գըլ-  
խով, նոր դաստիարակութեամբ, նոր սկզբունքներով ծուլուիլ նա-  
խորդին հետ:

Մարդ ամէն պարագայի տակ ենթակայ է այս խրտուիլակին  
երեւակայական քննաթիւնուն մին, և ոչինչ կը ներէ գրեթէ իր ան-  
ձին, պայմանագրականութիւնէ հեռացող: Այս այն վախն է որ շատ  
հեղ օգտակար նախաձեռնութիւններ ալ կը կանեցնէ, պղափկ շըր-  
ջանակներու մէջ, և որուն չառ իրաւամբ կրնանք ըսել հալածիչ մը:  
Հալածի՛չ սահճազամ՝ այլ բարի արամազդրութիւններու, հալածի՛չ  
ընտանեկան անկախ՝ այլ շահաւէտ գործունէտեանց, հալածի՛չ  
եղական՝ այլ գեղեցիկ նորասիրութեանց, հալածի՛չ վերջապէս այն  
ամէն նախատեսուած առաւելութիւններուն՝ որոնց միակ թերու-  
թիւնն է ժամանակին մին ընտանեկան միջնորդաներէն ներու  
չսպազելլ:

Ի՞չպէս ընդհանրական, նոյնալիս ալ անձնական տրոյն արա-  
մազդրութիւններ կան, որ կը մղեն անհասոր իր մէջ ապրելու, այ-  
սինքն իր ընազդներուն պատուաւոր հնաեւողութեամբ: Ի՞չպէս  
ուրեմն գոյութիւն տալ ձայնի մը, որ իրաւունքը ունենայ կասեցնելու  
գմել մեր ամէնէն անմնալ ու օգտակար ճախրանքներուն մէջն  
իսկ, և փրկուի հասարակաց ինքնակոչ քննողի մը անուամբ: Ո՞չ  
ապաքին ընդհանուրին կարծիքը կամ ճաշակը, մասնաւորներու  
միացումէն յառաջ եկած է:

Սոկէ զուրա ամէն անձ որ կը դաստիարատէ ուրիշ մը իր մէկ ջը-  
րած բանը ընելուն համար, պատճառը այն է որ զմնէ սրտի թերթեւ-  
րնովզում մը տնի, խոռոչք մը իր անկարութեանը համար, որ զին-  
քը կը մղէ չարախուսելու աւելի, քան նմանելու, քան գործազրե-  
լու: Եւ ասոր համար է մանաւանդ որ «Ի՞նչ պիտի լսեն»ը հան-  
րութեան բերնին մէջ այսօր իր ամէնէն գուհինկ նշանակութիւնը  
ունի, նշանակութիւն՝ որ ինձի համար բնա՛ւ ապրերութիւն չտնի  
յաչազկոտութեան ամենացած աստիճանէն:

Ո՞վ կըսէ թէ ոպարասաւոր ինք արիշի մը ամէն մէկ մտածում-  
ներն ու սովորութիւնները կապկելու, ըլլան անոնք աղէկ կամ

գէշ, օգտակար կամ ոչ : Գոնէ զարտառդի զասու մը համար զիջաշնելի չէ խորհիլ ու գործել այլոց նման, ոչ ալ ներելի որ այդ ուղիները քննազատեն զանոնք : Ընդհանուր եզրակացութեամբ մը, գովելի է միշտ անձնահամար նմարու հետեւիլ՝ քան եկամուռ ունակութեամնց . ահա այդպէս կ'երիւի նկարազիրը, ցայտուն եւ ինքնատիպ :

Իսկ հասարակաց կարծիքին համար, բաւական է միայն հաւանութիւնը իր մէջ վճառել :

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՌԻ

## ԳԻՇԵՐ ՄԲ ԳԱԼՅԱՅԵԱՆ ՈՐԲԱՆՈՅԻՆ ՄԷՋ

Հոկտեմբեր ամսոյն աղւոր օրերէն մէկն էր. բնութիւնը աշնանակիզբի զուարծալի օրերուն է՞ն գեղեցիկ մէկ նկարը կը ցուցադրէր, ու կարծես վարպետ նկարիչի մը պէս, փառաց պասահներ խլելու խոլ տենչանքով, վայրկեանէ վայրկեան իր եթերային վըրձինովը ստուեր մը կը պականցնէր, լոյս մը աւելցնելով, աւելի հըրապուրիչ ընելու համար իր նկարը . ջինջ ու կապոյտ երկինքը հետազգհետէ կը զարդարուէր ճերմակ ու թափանցիկ ամպի ծուէններով, որոնք կը դեղնէին կը քշուէին իրիկնադէմի զով ու մեղմաշունչ հովէն, ու միւս կողմէ, կը շառագունէին մայրամուաքի հրավառ ճառագայթներէն՝ որոնք իրենց հրաժեշտին վերջին մէկ յիշատակիլ կ'ուղէին թողուլ զինքը դիսող աչքերուն՝ իրը հաճոյք, միտքերուն իրը վերացում, և սրտերուն՝ անուշ յիշատակ մը աղւոր վերջալոյսէն :

Մինչ այս դիւթիչ տեսարանէն հրապուրուած՝ շոգենաւը հեղիկ, Ուկեղջիւրի ծոցին հանդարու ու կապտագոյն մակերեսը գերելով, կը տանէր մեղ գէպի հօն՝ ուր կը զանուի մեր էն սիրած այն հաստատութիւնը՝ դրուատիքներու, ներբռզներու տարափով ողողուած այն տունը որբուհներուն՝ Գալֆայեան Որբանոցը — որ երկար ատենէ ի վեր մնր համայնքին սիրոյն և համակրանքին առարկան դարձած է :

Հասանք վերջապէս այն հաւահանգիստը՝ զոր Հալքճ-Օզլու կը կոչեն, և ուր կեանքիս մէջ առաջնու անգամ ըլալով ոտք պիտի դնէի . շոգենաւը կեցաւ ու, «հոս պիտի ելլենք, աղջիկս, եւ կանք ալ» ըստ մեղմիւ ծերունազարդ մայրապետը . — Արմաւենի մայրապետ, Ա. Փրկչեան Հիւանդանոցի — որուն առաջնորդու-

թեամբ կ'երթայի Որբանոց։ Ելանք, ու սկսանք դանդաղ քայլերով յառաջանալ անկանոն զարիվերներէ, քարուտ ձամբաներէ։ ինծի համար ի՞նչ փոյժ քարուտ զարիվերները, քամի որ իմ ուսերս տարիներու ծանրութիւնը չեն զգար տակաւին, մինչ բարի մայր-բարեկամուհիս 60-70 տարիներու ծանր բեռ մը ունէր իր նիշար ուսերուն վրայ, և ամէն մէկ քայլափոխին կը տքար, կը հեւար, որուն համար առաջիշն անդին հարցումներ ընելով կը զբաղեցնէի զինքը, այդ զառախիլերներուն առթած դժուարութիւնները մոռցնելու համար իրն։

Իրիկոնը իր գորշ քողը կ'իջեցնէր տակաւ ու կը ծածկէր մեր աչքերէն այն հրապուրիչ տեսարանը՝ որմէ յափշտակուած էինք քիչ առաջ. և գեռ իրիկունի տամիկութիւնը մեր հագուստներէն ներս չի թափանցած՝ մտանք Գալֆայեսն Որբանոցէն ներս։ Երէց որբուհիները, որոնց մեծ մասը ծանօթ ինծի և ևս իրենց, առաջնորդեցին մեզի հիւրասրան՝ ուր պահ մը հանդիսաւ առեմնք։ Խիստ գոհ և ուրախ էինք իրենց այդ սիրալիր ընդունելութիւնն։ սակայն պարագայ մը կար որ մեզ ամէնքս տիրեցուց. հաստատութեան վարիչ-մայրը բացակայ էր, Որբանոցին պէտքերը մատակարարելու համար առաւտառուընէ մնենած է եղեր, և գեռ ժամը կէմն էր՝ չէր եկած. բոլոր որբուհիներուն աչքը դուրսը մնացած էր, ամէնքն ալ տանջող անհանդստութիւն մը ունէն, ամէնքն ալ մտահոգ կ'երեւային, անհամբեր իրենց մօր գալստեան կը սպառէն. մինչ մայրապետին օգնական քոյրերը որբուհիներուն համբերութեան ոգին կը ներշնչէն, թէպէտ իրենք ալ նոյն հոգեւկան խոռվայոյզ վիճակը ունէն անոր այս անօրինակ յապազումին համար։

Գիշերն իր խորհրդաւոր միտոթիւնը փուած էր, ու հարաւային հով մը տակաւ սասախցած կը շաչէր, անձրեւի խոշոր կաթիներ՝ մերթ ընդ մերթ ապակիներուն կը զարնու էին, երբ Քրիստինէ մայրապետ, չնչասպառ, քրտինքը ճակուէն վար հոսելով, եկաւ վերջապէս. ի՞նչ ուրախութիւն Սատուած իմ, մեծ ու պղափփին բերնէն ցնծութեան աղաղակիներ կը լսուէին, «մայրը եկաւ» կը գոչէր ամէն բերան։ Երեկոյեան ճաշէն վերջ զրօսնքի պահն էր արդէն, ամէնքը մէկանց անոր վրայ կը վարէին ու իր խնամօտ ձեռքերը երախտագիտական անկեղծ համբոյըներով կը ծածկէին. բոլոր պղափփիները չուրջը կ'ոստոստէին թիթեռնիներու պէս, միեւնո՞ն ասեն իրնեց հիւր ունենալը աւետելով։ Մինչ ես խիստ ըզգածուած այս ընտանեկան յուղիչ տեսարանէն, հիւրասրանին դրան մէջ արձանացած էի, չուղելով որ այդ աղւոր տեսարանին վարագոյրը իջնէ, սակայն զբօսանքի ժամը ըրացած ըլլալով, զանդակի մը ձայնը զանոնք ամէնքը իրենց տեղերը տալաւ լոիկ մնջիկ։

Այժմ Քրիստինէ մայրը մեր քովն է, հիմայ ալ մենք կը վայելենք իր խնամտար մօր գորովու խօսքերը։ Ո՞րչափ կը սիրէ իր հոգեւոր զաւակները։ Կըսէ թէ օրուան այդչափ յոգնութիւնները, տառապանքները մեղմացան անոնց մանկական ջերմ համբոյներովը։ Որբուհներն ալ արժանի են այդ սիրոյն սակայն, պղտիկները միշտ կը սիրուին իրեւ անմեղ մանուկներ, իսկ մեծերը՝ իրենց բարի տրամադրութիւններովը, անշուշա։

Առ հասարակ բոլոր որբուհներուն վրայ կը տեսնուի սիրուն ու չնորհալի շարժուձևեր, համեւու համարձակութիւն մը, և անուշ ժպիտ մը իրենց համակրելի գէմքերուն վրայ. ամէնքն ալ իրարու հանդէպ քրոջական սէր մը կը տածեն, զիրար «քոյր» կը կոչեն ու կը գուրգուրան մէկզմէկու վրայ։ Ընտանեկան դաստիարակութեան փայլ մը կը ցոլայ բոլոր որբուհներուն վրայ։

Ս.մէնքն ալ կը ձանչնան իրենց պարտականութիւնները և անթերի կը կատարեն իրենց գործերը։ Գիշերը ձաշէն մէկ ժամ վերջ կը սկսին իրենց աշխատութիւնները ձեռք առնել, ամէն մէկը իրեն գործի բաժին մը ունենալով, մէկ մտոր՝ Որբանոցին կարերը կը կարէ, միւս մասը՝ ասեղնադրութեամբ կը զբաղի, ու միւս մաս մըն ալ հետեւեալ օրուան դասերը կը պատրաստէ։

Քիչ վերջը՝ հաւաքուած՝ սեղսնի մը շուրջը, կարծիքներ կը փոխանակեն իրենց ներկային ու ապագային վրայ. այլեւայլ նիւթերու վրայ բացատրութիւններ կու տան և ի հարկին, կը պահանջեն. մին գեղարսեասը կը գոլէ, միւսը ուսում և գիտութիւն, մին դերձակուհի ըլլալ կ'ուզէ, միւսը վարժուհի, նոյն խոկմայրագետ։ Մէկ խօսքով օգտակար, հաճոյալի և շինիչ խօսակցութիւն մը. մինչ Քրիստինէ մայրը անկիւն մը նստած, իր շուրջը հաւաքած՝ պղտիկ ծ-օ տարեկան քանի մը պղտիկ սիրուն անառակներ, որոնց քունը չէր տարած, անոնց հետ կը խօսի, բարոյական իրատներ կու տայ, կը սիրէ, կը փայփայէ անոնց պտտիկ գըլուխները։

Սնսահման գոհունակութիւն մը, անձառելի ուրախութիւն մը եկած պատած էր հոգիս, ու բառ չէի գտնել ներքնապէս չնորհաւկալութիւնս յայտնելու այդ հաստատութեան աղնիւ բարերարներուն։

Հետեւեալ օրը ակամայ բաժնուեցայ ու մեկնեցայ խիստ երջանիկ՝ աղւոր և հաճոյալի գիշեր մը անցուցած ըլլալուս համար՝ այդ հրեշտակներու բնակարանին մէջ։

## ՀԵՌԱՉԱՅՆԻՆ ԱՐՁԵՒ

Տունէն գուրս ելած առենիս, ծառուղին երկայնքը սանկ քիչ մը պտտեցանք Մ. Մարուի հետ, համակընը, խոր մելամաղձոտութեամբ համակուած անձնաւորութիւն մը, համակատուն հառնելուս ըսի իրեն.

— Հիմա՝ կուդամ . . . երեք վայրկենէն, հեռաձայնատուն պիտի հանդիպիմ:

Տեսայ որ հեռաձայն ըասին Մ. Մարու ցնցուեցաւ, և իր ձեռքը կը գալարուէր գաւազանին վրայ:

Եւ վերադարձիս զինքը ալ աւելի գրգռուած գտայ, ու իր անբացարելի լուսութիւնը խզելու համար էր որ խօսք առի սապէս.

— Ե՞նչ հրաշալի գիւտ մըն է ոս հեռաձայնը և գիտութեան յառաջդիմութիւնները ի՞նչ անդհահասելի ծառայութիւններ կը մատուցանեն մեզի օր բար օրէ:

— Անանկ կը կարծէք, բատ. Մ. Մարու, զառն հեգնութեամբ մը, բնդհակառակը ես այնպէս կը կարծնութէ զիտութիւնը, հեռի մեզի ծառայութիւններ մատուցանելէ, մեր մարդկային տկարութիւնը, հեգնելով մնր ճակտին կը նետէ և անդօրէն մեր տառապանքները կը բազմապատէլ:

Օրինակ մը, անձնական փորձառութիւնէս, աւելի լաւ ըմբանել պիտի սայ ձեզի իմ կարծիքս և պիտի բացարէ այն սաստիկ յուղումը, զոր այնքան տարիններ վերջ դեռ կը կրեմ:

Աչան արծակուրդին էր, կուիզ կնոջս և Մարսէլ պղտիկ մանչուս հետ Մօրանոի տունս էի: Մեր ծեր սպասուհին, Նանէթ, սենեակինները կը մաքրէր, և կերակուր կ'եփէր: Պլէջ, հաւատարիմ ծառանիս, իսենթ կորած ելած ըլլալինուս համար այն քաղաքը ուր իր մայրը կը բնակէր, որ Մարսիլիայի մըն էր, պարտէզը կ'աշխատէր և ինքն իր գլխուն խուց մըն ալ ունէր:

Փոկով հրացանս ուսիս և երկու շոներո ետեւէս, ամէն օր կնոջս և մանչուս հետ կը պտտէի այս հեշաալի վայրը: Եւ որպէսզի մեր հեռաւորութիւնը զիւրացնում, իմ անձնական ծախքովս հեռաձայնի թել մը շինել առուի որ զիս Մարսիլիայի կեղրոնսական նամակատան հետ հաղորդակցութեան մէջ կը դնէր: Ամէն իրիկուն, նընջառենեակէս, Բարիզի գործառեղիններուս գործառնութեանց կը տեղեկանացի հեռաձայնով:

Պատահեցաւ որ մեր այս հիանալի հանգստութիւնը, փոխա-

Նորդիս մէկ լուրին վրայ վրագովուի : Գիւղէն մեկնելս կրնար շահել տալ մեղի առևտրականն կարեւոր զործ մը :

Օղը անանկ աղւոր և յնաոյ Մարտէլ աշխատի առողջ էր որ Լուրիզ ուղեց Մօրանու մնալ :

Բարիդ մեկնելու իրիկունը սարսափելիօրէն անձրեւեց : Երբ կառքը դրան առջեւ կեցած էր, սրտի սեղմում մը ունեցայ ի տես անտառներուն ու անհունութեան : Լուրիզ սիրու առւաւ ըսելով :

— Բա՛ն, մինակ երկու դիշեր պիտի բացակայիս, Նանէթ նընջաւենեակիս մօտ կը պատկի : Պէջն ալ կայ, չուներն ալ, որոնք հիանալի պահապաններ են :

Կնոջս ձայնը շատ վստահ չժուեցաւ ինծի, քիչ մնաց որ հրաժարէի ճամբորդելէս, բայց կինս կրահելով մտածումս,

— Գործէ քաշուելու ատենդ չէ տակաւին : Պէտք է որ մեր տղան իր չափահասութեանը՝ գործատեղիները լաւ յաջողութեան մէջ գտնէ : Մենք կրնանք օրուան ամէն ժամերուն հեռածայնով խօսակցին : Մեկնէ՛, հաւատացիր որ Պէջն և Նանէթին հետ ըլւալէս վերջ, բանէ մը չեմ վախնար :

Վախկոտութենէս ամինալով, Լուրիզ Մարտէլը համբուրեցի եւ մեկնեցայ :

Շոգեկառաքին մէջ անքուն դիշեր մը անցուցի : Բարիդ համեմուս վակոնէն դուրս ցատկեցի և շիտակ հեռածայնատունը նետուեցայ :

Հաղորդակցութիւնը հաստատելէ վերջ, լսեցի սիրելի կնոջս ձայնը, ոնդային և խափանուած ձայն մը :

— Ալլօ՛, գիշերը աղէկ անցուցի՞ր, Լուրիզաս, բանէ մը չը վախցա՞ր ա՛...

— Է՛հ... քիչ մը. արշալոյսին մինակ քնացանք, որովհետեւ... գող չելլա՞ս սակայն — որովհետեւ Նանէթին անանկ եկաւ որ իբրև թէ պարտէղին մէջ գող մը կը պտտէր : Շուները, մոռցուելով, կապուած մնացած էին որովհերկար ատեն հաչեցին, վերջապէս պատուհանէն Պէջը կանչեցինք : Հրացանը առաւ, շուները թողուց և տանը շուրջը պտտեցաւ առանց կասկածելի բան մը նշմարելու : Պէպէքը, որ բանէ մը տեղեկութիւն չունի, աղուոր մանչս, արթնցիր է և զիս կը կանչէ : Ցտեսութիւն . եթէ ճաշէդ առաջ ատեն ունենաս եկուր ինծի ձայնելու :

Քիչ մը ապահովուած՝ գործերովս զբաղեցայ և միայն ժամը 8ը անցած կրցայ հեռածայնատուն գալ : Երկար ատեն սպասել հարկ եղաւ :

— Ալլօ՛, Ալլօ՛, ինչո՞ւ համար այդքա՞ն կ'ուշանաս, սիրունս, ի՞նչ կայ որ...

— Անանկ բան մը որուն, այս իրիկուն, բնաւ չեխնք սպասեր . . . վանդակավեղկերը գոցած էինք, շուները ազատ արձակած և Նանէթ Պէջին համար անկողին մը կը պատրաստէր դուրսը գավթին (vestibule) մէջ, անցեալ դիշերուան վախերնէս զերծ մնալու համար, երբ քաղքին լակոսներէն մին, նամակ մը բերաւ մեզի. Պէջին մօր հիւանդ ըլլալը դրուած էր յանկարծ և մայրը կ'աղաչէր որ Պէջ զինքը տեսնալու երթարք: Աս անձանաչ լակոսը շուտով մը կորսուեցաւ գնաց, առանց աւելի մանրամասնութիւն մեզի տալու:

Պէջ տակնուվրայ եղաւ, վասնզի խեղճը կը պաշտէ մայրիկը, թէսէտե ինք չէր ուղեր մեղի մինակ թողուլ լուսնալէն առաջ, բայց իր վշտանար նայուած քը կը ցացնէր թէ ադ սպասումը զինքը կը առաւապեցնէր: Մտածեցի որ եթէ խեղճ կինը այս գիշեր մեռնէր, Պէջը զրկած պիտի ըլլայի վերջին անդամ իր մայրը համբուրելէ: Որոշեցի որպէսզի Պէջ մեկնի. խոստացաւ իրիկունն իսկ ետ դասնալ, և ժամանակ վաստկելու համար կառքով ետ դասնալ: Երթալէն վերջ նիգերը դրի, ահա՛ ճիշտ ատոր համար էր որ զքեղ սպասուցի: Երթալէդ գո՞հ ես:

— Այո՛, բայց քու վրայօքդ խօսինք, պէտք չէիր Պէջը թողուլ որ եղաւը երթար. ժամը 10-11էն տառաջ չկրնար վերադառնալ նոյնիսկ կառքով:

Իմ միակ ապահովութիւնս Պէջին քու մօտդ գտնուիլ գիտնալն էր, եկուր տես որ ան ալ մեխներ է: Եւ լակոսն ալ առանց ձեր լուրին ճշութեան ապահովութիւնը ունենալու կ'ելլայ կը կորսուի կ'երթայ: Գոնէ Պէջ շուները և հրացանը քեզի ճգե՞ր է:

— Շուները վերնագաւիթին վրայ երկնցած կը քնանան կոր: Հրացանը, Պէջ գաւիթը ճգած ըլլալու է, կայնէ նայիմ: Կը լսէ՞ս, Մարտէլը որ քզանցքներուս մէջ է, քեզի բարի իրիկուն կը պօռայ կոր, կեցի՛ր, մտիկ ըրէ՛:

— Բալիկուն, պըալի՛կ հալիք:

— Բարի իրիկուն, սիրելիներս, ճաշ ընելու կ'երթամ կոր, հիմա կուգամ:

Դուրսը, փողոցին մէջ, կնոջս լսոածներովը կը չարչարուէի: Վախս վարատած էի, կասկածելով որ կուիզին երկիրող կ'աւելցը նեմ: Բայց աս վախս, հազիւ թէ ասաւուուն վարատած, մէկէն սաստկօրէն կը բանկէր, երբոր կը մատածէի այն ամսակնկալ, տարօրինակ և անձմարտանման նամակին վրայ որ տունէն կը հեռացնէր, տանը միակ պաշտպանը:

Երեւակայութիւնս այնքան մթագնեցաւ որ, օթէլէն վերադիո, պատառ մը բան չկրցայ ուտել: Սեղանէն ելայ և հեռա-

ձայնատուն եկայ : Փոխանորդս , տեղեկութեանց մնացած մասը հաղորդեց որոնք չափաղանց հարկաւոր էին գործիս յաջողութեամբ ելքին համար : Զկրցայ զինքը շուտով ճամբել և շատ ուշ առեն միայն կրցայ հեռաձայնատունը գտնուիլ : Սիրտս անհամբեր , կը արոփէր և դողդոջուն ձեռքերս , արդելակները ականջիս վրայ կ'երերցնէին : Մէկ քանի երկլայրկեան բան մը չլսեցի :

— Ալլօ , կուիզաս , Ալլօ , հո՞տ ես : Պատասխանէ . . . անհանագիստ եմ . . . վերջապէս խմացայ կնոջս ձայնը , խղղուք , սարսափէն այլայլած ձայն մը :

— Ահ , սիրելիս , ժամ մը կ'ընէ խենթի պէս ենք : Հրացանը չգտայ : Անպատճառ լակոտը գողցաւ . Պէջ չի վերադարձաւ . գողերը դիտմամբ զինքը հեռացուցած . . . ծուղակի մը մէջ ձգած ըլլալու են : Խելքս գլուխս չէ . . . վախէս շունչ չեմ կրնար կոր առնել , կարծեմ ձայն մը կայ . . . պարտէզին մէջ . . . հեռուն . . . կեցիր նայիմ , մտիկ ընեմ :

Երկաթէ թերթին տուած ականջս , շոնչ անդամ չէի առաներ կոր :

— Կուիզաս , խնդրեմ , զիս լուսթեան մէջ մի ձգեր . . . ի՞նչ կը լսես կոր :

— Շուները կը հաչեն կոր , պարտէզին կողմը կը վազեն կոր : Լուեցին , յանկարծ լուեցին , մեռելական լուսթիւն մը . . . սակայն այո՞ . . . պարտէզին աւազին վրայ , ծանր և զգոյշ քայլի մը ձայնը կայ . . . կարծես գողեր կը մօտենան կոր մեզի . . .

— Խօսէ' , խօսէ' կուիզաս , կը խեղզուիմ կոր , խենթենալս բան մըն չէ , ուրիշ ի՞նչ կը լսես կոր , ըսէ' , ի՞նչ կը լսես կոր :

— Ոչինչ . . . գրեթէ ոչինչ . . . բայց կեցի՛ր , պղտիկ , միակերպ ճռնչիւն մը կը լսեմ կոր , կարծես թէ գուր (ciseau à froid) մըն է զոր կամացուկ մը փեղկին տակ կը խոթեն կոր բանալու համար . . . փեղկը կը բացուի կոր , ապակի մը կոտրեցաւ , ո՞հ , շատ կը վախնամ կոր :

Սկսայ գործիքին մէջէն պօռալ :

— Մարսիլիա հեռաձայնէ' ոստիկանութեան , զինուորներուն լուր տուր :

— Ի՞նչպէս լուր տամ , քաղաքը երեք մղոն հեռու է , շատ ուշ կը հասնին , չեմ գիտեր ի՞նչ ընելիքո՞ . . . խենթ եմ կտրեր . . .

— Աղմուկ հանէ' , կամ պահուըտէ' , փախիր , այո , պղտիկը առ և փախի՛ր :

— Չեմ կրնար փախչիլ , ճարս չմնաց . . . վեր կ'ելլան կոր , սամնդուխները կը կոտրեն կոր , նրբանց քին մէջն են , կը փնտուեն կոր , կը խուզարկեն կոր , Մարսէլ . Աստուած իմ , հասի՛ր , օդնութիւն . . . օդնո՞ւ . . .

Աննկարագրելի սոսկումի մը երկու հեծկլտանքներ միայն լսուեցան . յետոյ տարտամ , խաւճակ ձայն մը , անբացատրելի ճիշեր , ու անկէ վերջ ոչինչ լսուեցաւ :

Ոճիրին մանրամանութիւնը կրնաք գանել Gazette Judiciaireի մէջ «Մօրանափ ոճիրը» յուզիչ վերնագրին տակ : Այսպէս կորմնցուցի կինո , զաւակս և երկու ծառաներս :

Բան մը զոր ո՞չ մէկ զրութիւն պիտի կրնար նկարագրել , ո՞չ մէկ նկարագրութիւն կարենար բացատրել , այն ալ սոսկալի չարչարանքն ու տառապանքն է այն մարդուն՝ որ հարիւր մղոն հեռաւորութենէն կը լոէ յուսանատական ազաղակները իր կնկան զոր գողերը կը խեղդէն ու ինք ուրիշ ոչինչ կրնայ ընել , բայց եթէ ոռնալ փայտէ մնառուի մը առջեւ :

ԵԱՐԻ ՖՈԼԻՑ

Թարգմ.

ՆԵԿՏԱՐ ԱՔԻԼԵԱՆ

## ԹԷ Ի՞ՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ա. Ռ. Ա. Զ Ի Ն Մ Ա Ս

## ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

Գ Լ Ո Ւ Խ Ա Ռ Ա Զ Ի Ն

## ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ ԱՐԴԻ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Հեղինակ ԲՈԼ ՄԱՆԹԵԿԱՅՅԱՆ

Մարդաբանութեան ուսուցիչ և անդամ համայնքականութիւն

Ինչպէս կը միաւորին միլիոնաւոր այրեր ու կիներ :

Զանազան եղանակներով , բայց առանց մէջէն մէկ հատին միայն հաւանականութիւն կուտայ բարոյականը՝ կրօնքի կողմէ վաւերացում գտնելով , այն է ամսւանութիւնը՝ որ միակ օրինական խարիսխը կը ձեւացնէ ընտանիքին : Միւս բոլոր եղանակներուն հետեւողնենը մաքսանենքներ են , որոնք խմբովին կամ առանձին , կողմնակի ճամբաներէ կը սոլոսկին , ընութիւնը նենդելով այս կամ այն ձեւով և նախանձելով իրմանց մաքրը ուղղամտորէն վճարող մարդոց վրայ :

Առանց ինքնախարութեան կարելի է բաել թէ մարդկային ընկերութիւն մը այնքան աւելի քաղաքակիրթ ու բարոյասէր կը դառնայ, որքան իր մէջ պարունակէ մեծ թիւով ամուսնացողներ, և աւելի քիչ թիւով ամուրիներ, որոնք յափշտակութեամբ կ'առցըին սիրոյ մէջ, ըլլա՛յ հասարակաց ճամբուն վրայ, ըլլա՛յ ինստանեկան յարկերու կողոպտումով :

Բայց արդի ընկերութիւնը ոսկիի տենդով վարակուած է, մարդուն չափ հին հիւանդութիւն մը, և որ մեր օրերուն, ձշմարիս համաձարակի մը հանդամանքը կը ստանայ : Ամէն բանէ աւելի առուստութեան արմատները վարակելու կը ձգաի ան :

Իրթութեան ծաւալումը և ինկերային դասակարգերուն մերձեցումը մեծապէս աւելցուցած են մարդկային ողէտքերը և մասնաւորապէս անոնք որ ամէնէն անյեղլի հանդամանքը կը կրեն, այսինքն մտքի ու գեղեցկագիտական բարձր յուզումներու ողէտքերը, առանց ընդլայնելու շահու ապրիւրները : Միջակ կամ սոսորին զասակարդի մարդիկս աղքատ ենք, և աւելի աղքատ՝ բաղդատմանք մեր հայրերուն և նախահայրերուն : Ծնունդէն մինչեւ մահ, առսնին ելմտացոյցը կ'ընկէն ու կը չարչըէ մեզ, և թուաբանութիւնը մեր մորթին մէջ կը միրճէ իր թիւերուն սուր ծայրը, թափանցկելով մինչեւ սրտին խորը, ամէն ուրախութիւնն խանդարելով, կեանքի նուիրական ու բեղուն բանաստեղծութիւնը խաթարելով :

Ժամանակակից քաղաքակրթութեան հսկայ իննջոյքին հրաւիրուած, որ այնքան նոր հեշտանքներ կ'ընծայէ մեզի, կը նոմանինք իր հարուստ ընկերներէն հրաւիրուած չքաւոր պաշտօնեայի մը : Իր ընկերներուն սիրուը չկոտրելու համար ընդունած է այդ հրաւէրը, բայց երաժշտութեան, պարի և լեցուն բաժակներու ողեւորութեան մէջ գրպանը կը պարտէ խեղճ մարզը, մոտվի հարցնելով թէ ի՞նչպէս պիտի կարենայ իր բաժինը վճարել :

Միջակ դասակարգի մարդկիկ ո՞րքան յոզնութեամբ շահած են այն քանի մը ֆրանքները, որոնցմով ուռած է իրենց քսակը : Որքան չարչարանք քաշած են՝ արեւուն տակ, պարզելէ առաջ այդ դրամները, զորս ջղաճգական գգուամքով կը չօշափէ : Որքան անկայուն է կացութիւնը ամէն անոնց որոնք 1000էն 3000 ֆրանք տարեթոշակով կապրին, ու այդ թիւը հետզհետէ կ'աւելինայ, ի վերջոյ յանգելու համար 10,000էն 20,000 և մինչեւ 30,000 ֆր.ի, տեհնչանքի, մնամիտ անձկութեան և նուիրախպետական գոռողութեան յարածուն տենդին ազգեցութեան ներքեւ :

Ահա ինչո՞ւ համար սէրը որ ամուսնութեան առաջնորդը պէտք է ըլլար, ընդհակառակը ամենայետին հրաւիրեալն է ամուսնական հանդիսութեան մէջ : Դրամը ամենակարող ուժ մը կը ստանայ ա-

նողոք մարդոց կողմէ եւ պարագաներու համաձայն կը հրամայէ ա-  
մուսնութեան դործին մէջ :

Դրամ, զրամ և գարձեալ զրամ։ աւատիկ առաջին և վերջին  
իրաւաբար ամուսնութեանց մեծագոյն մասն :

Կին առնել՝ կը նշանակէ աղքատանալ, եթէ երբեք կինը  
չօգնէ ձեզի՝ նոր ընտանիքի բոյնը շնորհու համար։ կը նշանակէ  
աղջամողջոտ ու անյասակ ամոգուղի մը մէջ նետուիլ։ կը նշանակէ  
ամենօրեայ տանջանքի ենթարկուիլ և զաւակներն ալ նոյն պայ-  
քարը մղելու դատապարանել ապագային :

Մարդկային արժանապատութիւնը կը պահանջէ որ կնոջ դը-  
րամօժիտը ու և է դեր չխաղայ ամուսնական ընտրութեան գործին  
մէջ։ Խտէալ ամուսնութեան մը պահանջն է մեր կեանքի ընկերու-  
հին ընծայել մեր ձեռքն ու սիրաը, միեւնոյն ատեն հարատու-  
թիւն կամ, գէթ բարեկեցութիւն, կարենալ ըսելու համար սա  
խօսքը։

«Հոգիս, ունեցած քուկը է և ամէն ինչ ինծի կը պարտիս.  
բայց միշտ պարաւական պիտի ըլլում, որովհետեւ քու սէրդ նուի-  
րեցիր ինծի։»

Այս ամէնը գեղեցիկ է ու վեհ, և ո՛վ որ գիտակցութիւնը  
ունի իր ֆիզիքական ու բարյական առնականութեան, պիտի  
փափագի այդ խօսքը ուղղել իր կնոջ։ բայց իրականին մէջ քա-  
նի՞ հոգի կարող են այդ բանը ընելու։

Շատ քիչեր, դրեթէ ո՛չ ոք։

Այսպէս, այն երիտասարդը որ կ'ուզէ սիրել Տիրոջ ցոյց տուած  
ճամբով և բոյն մը կազմել իրեն համար, անտերկումով խոյս կու-  
տայ ամուսնութենէ, որուն մէջ կը տեսնէ միակ բաց դուռ մը՝  
որ թշուաւութեան կամ նուաստացման վրայ կը նայի։ Ուստի  
անկեղծորէն և ընդ միշտ կը հրաժարի ամուսնակալու գաղա-  
փարէն։

Ատոնք ամէնէն պարկեշտ ամուրիներն են։ բայց ո՛ւր և ի՞նչ  
բանի կը յանդի իրենց պարկեշտութիւնը։

Ու այդ պարկեշտ մարդոց առաքինութիւնը կը կայանայ սա  
բանին մէջ։ անբիծ աղջիկները չհրապուրել և ուրիշին կինը գլխէ  
չհանել։ Այսպէս առաքինութիւնը նուաստացումի կ'առաջնորդէ  
այդ պարկեշտ մարդիկը, որոնք սէրը կը նկատեն առողջապահու-  
թեան պարբերական ինդիր մը, օրացոյցին թուականներուն վրայ  
կանոնաւ որուած։

Իեղծ սէր և ողորմելի արտայայտութիւն կեանքի ամէնէն  
դիւցազնական քերթուածին։ Հոմերոսը աւստրալեան գաւառա-  
բարբառի թարգմանելու կը նմանի։

Ամուրիութեան այս աւողջաբանները փոքրամատութիւն կը կազմեն։ Ուրիշներ կը յաւակնին լաւագոյն բան մը ըրած ըլլալ, օտարին տան մէջ վայելելով սէրը, դձուձ, նուաստացուցիչ եւ գրեթէ վաշխառական կողոպտումի մը չնորհիւ։

Աս է զազիր վէրքը, կեզը սրախ ամուսնութեան. աս է փոտիսը ժամանակակից ընկերութեան, որ իր շուրջը կը տարածէ ընտանեկան անպատճութեան նողկալի բորբոս մը, բարոյական ժահրեր, կարող՝ վարակելու ամրող ընկերական մարմինը։

Վայ մարդոց, եթէ երբէք բոլոր բնտանիքներու մէջ, նորածին տղաք կարենային բարձրածայն հոչակել իրենց հօր անունը։ Որքան կեզծ փոխանակագիրներու դէմ բողոք պիտի ըլլար։ Կենապանները, որոնք պարզամտօրէն կ'ուսումնասիրեն ժառանգականութեան օրէնքները, քիթերնին չպիտի՞ խոթէին այդ բանին մէջ։ Ամուսնական անհաւատարմութեան ու կրզծիքի լնչ ահոելի տեսարան պիտի պարզուէր ամէն կողմ։ Արդի մարդկութիւնը յանկարծ երեան պիտի գար իր դրամանենդներու խումբ մը, և կնոջ արգանդը՝ իր մայր կազակար կեզծ զրամեներու։

Բայց նորածին տղաք լալ միայն գիտեն, երբ առաջին անգամ կ'ողջունեն աշխարհի լոյսը, ու այսովէս կնոջական ընդերքները կը չարունակեն դրամանենդութեան ճարտարարուեասը։

Խամկանքներու, գաղտագողի շինութեան, անհարազատ զաւակներու այս շրջաբերութեան համար ո՛չ կինը կը գատապարտեմ և ոչ ալ այրը։ Եթէ երբէք այս վերջինը կը խարդաւանէ կնոջ առաքինութեան դէմ, պատճառը սա է որ ասպելու իրաւունք ունի։ Մարդկային ընկերութիւնը անոր չի չնորհեր ամուսնանալու իրաւունքը, քանի որ հարուստին սեղանին մասնակից չըներ սովալլուկները։ Եւրոպայի բոլոր աշխատաւորները միթէ չե՞ն յայտարարեր թէ մարդկային առաջին իրաւունքներէն մէկը աշխատութեան իրաւունքն է։

Սակայն կայ աւելի նուիրական իրաւունք մը քան սիրոյ իրաւունքը, որ գերագոյն աշխատառութիւն մըն է ինքնին։ Անով բը նութիւնը կը գոհուի անհատին, գարձեալ անով իր կորովին լաւագոյն մասը կը նուիրէ։

Թո՞ղ ամուսինները պաշտպաննեն ինքնինքնին, երբ յարձակում կը գործեն մարդիկ. և եթէ յաղթուին՝ յանցանքը իրենցն է։ Աւելի գե՞շ իրենց համար։

Հապա խեղճ կիները, անոնք ինչո՞ւ համար չդուարճանան ամուսնական կեսների առօրեայ տաղտուկներէն՝ սիրային խուսափուկ արկածով մը։

Անոնց մէջ չկա՞ն անանիներ որոնք ընդ միշտ կապուած ըլլան

էրիկ մարդու մը զոր բնաւ չէին սիրած սկզբան . թերեւս անգամ մը միայն տեսած էին զայն : Անոնց մէջ չկա՞ն այնպիսիներ , որոնք պարզ ապրանքի մը պէս ծախուած են իրենց հօր ու մօր , ազգականներուն և իննամակալներուն կողմէ : Առոնք իրաւունք չունէին սիրելու :

Սակայն , իրենց սիրած մարդուն հետ ամուսնանալու բաղդ ունեցող միւս լոլոր կիներէն ոմանք իրենց էրկան թեւերուն մէջ նետուած են՝ սիրոով մտածումով ու զգայութեամբ անձնատուր եղած և անոր մէջ ձուլուելուն համար երջանիկ զգալով ինքզինքնին : Իսկ ուրիշ կիներ որոնք սիրոյ հումանիշ երազած էին ամուսնութիւնը , քանի մը ամիսէն՝ ինն սիրուհիի մը զրկին մէջ գտած են իրենց ամուսինը : Բոլոր այդ կիները իրաւունք չունէին վրէժինդիր ըլլալու :

Ահա ամէն օր ամուսնութեան ներկայացուցած տեսարանները կարգ մը փոքր թատերագեմերու վրայ , որոնք մարդոց տուներն են :

Սակայն , այդ թատրոններուն մէջ — ճշմարտութիւնը ըսկելը չափաղանցելու համար — աւելի զաւեշտներ կը ներկայացուին քան կատակերգութիւններ , աւելի կատակերգութիւններ քան առամեներ : Հաղուադէպ են ողբերգութիւնները : Թատերական արուեստի այդ վսիմ արտայայտութեան համար հերոսներ պէտք են , եւ ատոնք են օր առևասարակ կը պակսին արդի կեանքին մէջ : Ճղճիմ դարձուցած ենք տուները , արձանները , նկարները , պարտէզները և նոյն իսկ նեղցուցած ենք տունները : Ծեծկուուք եւ կոխուեան կուզան ամուսնական քրոնիկին մէջ , բայց շատ հազուադէպ կերպով : Ընդհակառակութիւնները , աստիճն բեմերու վրայ սովորական են վոխադարձ վրէժմխնդրութիւնները , անշահ արարքներ , խզձի իրաւախոնութիւններ՝ ամէն ձեւերու ներքեւ : Երեք հոգիէ բազկացած ամուսնական յարկեր զուարծալի պատկերներ կ'ընծայեն , և ամէն բան տեսնել չուզող և կոռէ խոյս տուող ամուսիններու կեղծիքները ամէն օր կը նշանակուին ամուսնական հաշուլնթացինմէջ :

Կենցաղասէրի կեանք կը վարեն ատոնք ու թոյլ կուաան որ իրենց կիներն ալ այնպէս ընեն , նոյն իսկ ընտանեկան յարկին մէջ կիրարկելով գործակցական ընկերակցութեան ազնիւ ու նոր գրութիւնը , այսինքն մէկը ամէնուն համար և ամէնքը մէկուն համար :

(Շառունակելի)

ՄԱԹԻԼՏ ԱՍՏՈՒԱԾԱՑՈՒՐ

# ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆ

ԴՐԵԳ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՅ ՄԱՍՈՒԹ

Կալաց, 28 Յուլիս 1906

Պղտի'կ Մայր,

Հիմայ քեզի պիտի ըսեմ՝ թէ ո՞րքան բարի եղաւ Տիկ. Քլառա, չոգեկառքի ընկերուհիս, կր բոլոր անձնուելու հոգածութիւններուն մէջ։ Բայց նաև ըսեմ՝ թէ քանի՛ տարեկանի էր ան և ի՞նչ դէմքի վրայ. սակայն վէպ մը չէ դրելիքս, սիրուն մայր, ուր միայն ներելի են նկարագրել անձեր ու եղելութիւններ. պարզ նամակ մը գրել կ'ուզեմ քեզի։ Եւ որպէս զի իր հրեշտակային նկարագիրը դիւրաւ ըմբռնես, ըսեմ երկու բառով թէ բոլորովին քեզի կը նմանի ինք. թուխ՝ քեզի պէս, խաժուկ աչքերով՝ քեզի պէս, խոպունիք ալ ունի, մայր, ճիշդ քեզի պէս. քու ձայնովդ կը խօսի, կը կարծեմ զքեզ միշտ դէմս ունենալ։ Քենէ բաժանումս կարծես այնքան դառն չէ քեզի համար, իր ներկայութեամբ։ Օ՛հ, սակայն, չըլլայ որ վշտանաս այս բառերէս, մամա՛ս, քեզի հոգիիս չափ կը պատաեմ, կը սիրեմ զքեզ ա՛յնքան՝ որմէ թերեւս նախանձի ժիւլը, չա՛ր կատուս, որուն քնացած պահէն օդառուելով՝ կը գրեմ այս ամէնը քեզ, վասնովի գրիչը ձեռքէս կը յափշտակէ։ Տղայ է ան, շա՛տ տղայ, կ'ուզէ որ երեսը նայիս միշտ ու խնդամ։ Շառ կը սիրէ պիս։ Ես ալ կը սիրեմ զինքը շատ շատ։ Բայց պիտի նեղանայի շոգեկառքին մէջ եթէ բոլոր մեր ճամփորդութեան միջոցին առանձին միայինք իրեն հետ բարեբախտաբար Տիկ. Քլառան միջամտեց մեր չափազանցութիւններուն իր բարերար այցելութիւններով, և սիրոյ երազանքնիս բոլորովին չմնցաւ. կրնանք վայելել զայն դեռ շատ երկար ատեն։ Իսկ անկէ ետքը։ Անկէ ետքը կայ, մայրիկ. ալ չպիտի սիրէ զիս ժիւլ, չպիտի սիրեմ ես ալ փոխադաբարար իմ քուչուլիքս։ Իմ բոլոր կարդացած վէպէրս ասանկ կը վերջանան. բայց հայրիկը և դուն միշտ կը սիրէիք զիրար։ Անչուշտ ես ալ քու աղջիկդ եմ. իսկ ժի՞ւլ, բնաւ չեմ հաւատար թէ օր մը դարերի զիս սիրելէ։ Իր աթոռը ոտքերուս տակն է միշտ ու բարձր ծունդերուս վրան. մակոտ կիլիին պէս, մայր, վէշերէս կախուած է միշտ։ Աղէկ ըսի, ահ, կիլիս ինչպէս է. իմ անուշիկ փիտիկս, թոքերուն հետ բարեկամ է նորէն. տան մէջ իմ սենեակս կը մտնէ։ լուսանկարը բիէռը թող հանէ, մամա՛ս, ու ինձի զրկեցէք։ Ժիւլին հետ զայն

աղէկ մը ծանօթացուցինք Տիկ. Քլառային. և ալ հիմայ հեռուանց  
սէր մը կապած է մեր փիսիկին :

Բայց ուրիշ՝ ուր. ներէ, մամա՛ս, եթէ շատ խենթեցեր է աղ-  
ջիկ. շատ երջանկութիւնն ալ ցնորք մը կը բերէ մարդուն, և ես  
չափազանց երջանիկ եմ, կամ մենք երջանիկ ենք, երեքս : Հիմայ  
Տիկ. Քլառան ալ, որ կ'ըսէ թէ մեր մաման է, իր քառասուն երեք  
տարիներով : Այս բարի կինը, որուն կեանքի պատամութիւնը զուար-  
ձալի է բաւական, Թուշինոյէն գտանք որ իր մեռած ամուսինէն  
մնացած կալուածները ծախելու համար կալաց կը մեկնէր . և ո-  
րովհետեւ ոռուանական աղնիւ ընտանիքի մը կը պատկանէր ան,  
ու առանձին ալ էր, շուտով մտերմացանք իրալու : Ի՞նչ տույգ  
կազմուածք, ի՞նչ զուարի խօսուածք, մանաւանդ երբ կը խօսի իր  
հանգուցեալ ամուսնոյն վրայ, զոր մնաւ չէ սիրած գինով մը ըւ-  
լալուն համար և հակա... ֆէմինիսդ: Զաւակ չունի ինք, և մեղի  
հոգին չափ կը սիրէ: Մէկ տան մէջ ենք հիմայ. կը վախնամ որ  
շուտով աւարտեն իր գործերն ու մեկնի : Առանց իր ներկայու-  
թեան չեմ կինար ըլլալ կարծես. չեմ գիտեր ի՞նչ ունի իր վրայ  
քաշողական, հակառակ իր ձիւնոտած մազերուն: Դուն ալ աղ-  
ուոր ես, մամո՛ս, գուն ալ անուշիկ, ան ալ անուշիկ, և հաւա-  
տա որ գրեթէ երկուքի բարեսուած ես հիմայ, Պոլիսի մամա, և  
կալացի մամա: Բայց չար ժիւլ հիմայ կ'արթննայ և դաղափար-  
ներս կը ցրուէ: հետեւաբար այսչափ առ այժմ:

Աղջիկ Լիզի

## ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԵՐԿՈՒՅՆԱԲԹԻ

Գերազանցառէս խոէալ, անհունօրէն երազային, չափազանց  
վերացական, ծայրայեղօրէն վաւեմ, զըրօէն 100 աստիճան բարձր  
ճաշակ ունեցող մարդիկ ենք եղեր մենք: Այս ճշմարտութիւնն կը  
հաւատամ ջերմապէս տարւոյն մէջ երկու անգամ, մէյ մը կօլտէն-  
պերկի քօնսէսին ու մէկ մըն ալ Աղդ. Հիւանդանոցի նուագու-  
հանդէսին :

...Ու, Ասսուած իմ, կըսեն թէ տակաւին մեր համայնքը ե-  
րաժտութենէ չի հասկնար, թէ շութակին լարերն ու դաշնակին  
հեշտալուր դաշնակութիւնները վէտվէտում: մը չեն տար անոր  
սրտին :

Ինչ անիրաւութիւն, ինչ անարդանք . . . :

Հաւատացէ՛ք այս անարդանքին դէմ գրական դրսոդ մը սկիւ կազմեմ. . . ֆէմինիստ և լուծ օրու:

Երէկուանը գերմանական նուադահանդէս մըն էր զոր կազմակերպած էր ծանօթ ջութակահար Պ. Կոլտէնովէրիը իր աշակերտաներուն մասնակցութեամբ:

Սակայն, բացի երեք մէկ քառորդ գերմանացիներէ ամէնքն Հայ էին, ինչ որ կ'ապացուցանէ թէ ճշմարտապէս և լամաշաասէր մարդիկ ենք:

Թեւթօնիայի որահին յորդարձակ լոյսերու շոլշողանքը ոչինչ էր գրեթէ, բազգաւամամբ մեր գեղաւհիներու . . . և գեղանիներու հրապոյըրին:

Հրապոյըր . . . : Ուրիշ բառ մը եթէ կը հաճիք:

Ամէնքն ալ ծանօթ անձնաւորութիւններ էին. որոնց մէջ կը փայլէին — անունները յաջորդ թիւով — ամէնքն ալ:

Նուադահանդէսին մէջ Հայ տապանդներ ալ ողջունելու բազզը ունեցանք. մասնաւորապէս Պ. Թոնիրեանը, որ փայլոն յաջողութիւն մը անեցաւ իր նուադած կաորին մէջ այնքան զգացում դնելով: Պլամիկ Կոլտչթայնը, սիրուն պէսէ մը, այնքան յաջողութեամբ նուադելէ եաք, կարծես թէ, տրղէն կեանքին գաղտնիքը կը ճանչնայ, անանկ սկեպափիկ ժպիս մը ունէր գէմքին վրայ ամփոխին ոգեւորութեան փոխարէն:

Զութականար աշակերտաներուն մէջ Հայ օրիորդներն ալ իրենց չորհալի մասնակցութիւնը բերած էին, մասնաւորապէս Օր. Մ. Երէցեանը, և ուրիշներ, որոնք կը հաւատաէին թէ աղջիկներն ալ՝ մանչերուն չափ յաջողութիւն կրնան ունենալ էն դժուար ճիւղերու մէջ իսկ: Այս ճշմարտութեան սրտանց կը հաւատամ իրենց սեւին պատկանելէս ի վեր:

Նուադահանդէսը շատ յաջող վերջացաւ որուն յաջորդեց sauterieն որ մէծ ոգեւորութեամբ բոլոր խոկացողները արթնցուց մէկէն ի մէկ:

Պար . . . :

Ո՞ր գեղեցկութիւնը կրնայ հոճանիշ բլլալ այս բառին: իմ մասիս տակաւին չեմ գտած:

Եւ կը կարծէք որ, եթէ պարը չըլլար՝ բազմութեան մեծամասնութիւնը առնին բաղմացները ճգելով՝ գար կարծը ախտուներու վրայ մրափեր: Երբէ՛ք:

Պարը այս ախորժահամ աղանդերն է զոր կուտեն դժուարամարս կերակուրներու վրայէն: Եթէ այս ճշմարտութեան հաւատար Աղք. Հիւանդանոցին Պատ. Հոգաբարձութիւնը, այս տարի սիւ-

բուն անակնկալ մը կ'ընէր concertին վերջ սauterie մըն ալ  
աւելցնելով :

Դժոխային աղմուկէ մը ետք, աթոռները անյայտացած են  
արդէն, զոյգերը կը վալսեն պայխարի մը հանգունակ, ու պարիկ-  
ները կը ծնին:

Ոմանք ալ պարզ դիտողներ, ես ալ անոնց հետ, անկիւնները  
քաշուած ենք :

Բնաւ չպարեցի հակառակ չափազանց սիրելուս : Չպարեցի որով-  
հետև վախցայ որ Օր, Մատի Պետրոսեանը, պարին միակ թշնամին  
կը տեսնէ զիս, յետոյ, կանանց հանդէսին համեստ ներկայացուցչին  
կը վայլէ՞ր որ պարէր, թէւ Հայ խմբագիրները տեսնելու արժանի  
էր ինտո՛ր կը դառնային՝ կոխկոտելով ոտքերու... սրտերու վրայ  
եթէ կ'ընդունիք :

Զանձրոյթէս պիտի մեռնէի —սուտ եմ մի հաւտաք — երբ  
յանկարծ գաղափարը ունեցայ ներկայ անձնաւորութիւնները  
interviener ընելու իրենց կարծիքները առնելու համար քօնսէ-  
ռին մասին :

Ու կը սկսիմ:

—Օր, ի՞նչպէս էր քօնսէուք...

— Եատ յաջող, հրաշալի.

— Տիկի՞ն, ձեր կարծի՞քը

— Մանչս շատ աղուոր զարկաւ մասները սիրեմ.

— Դուք ի՞նչ կարծիք, օրիսորդ

— Եռաձայնը աւելի կը նախընտրեմ.

— Դուք ի՞նչպէս գտաք կ'ըսեմ հոչչակաւոր ատամնաբոյժի մը  
ուղղելով խօսքս :

— Բան մը չհասկցայ իրաւ որ, քանի մը հատ ակռայ քաշելու  
էի որ հաճոյք մը զգայի :

Ակռայ քաշել... քօնսէ՞ուի մէջ, քիչ մը չէք սարսափիր, եւ  
գիտէք, ինչպէս վերջացուց խօսքը՝

— Քսան ակռայ քաշել առողջին երկու հատ ձրի... Օ՞ն վու-  
թացէք առիթէն օգտուիլ :

կը հեռանամ ուրիներու կարծիքները ստանալու մտադրու-  
թեամբ .

Գալէնտէրեան Հ. էֆէնափին ներկայանալով, կը հարցնեմ՝

— Սպահովաբար շատ գո՞ն մնացիք քօնսէռէն, որ իր կարգին  
ամենապարզ կերպով պատասխանեց՝

— Եատ գո՞ն պիտի մնայի եթէ թօլայեանը հոս ըլլար :

Թօլայեանը...: Պահ մը կը մասածեմ որ մի գուցէ թաքուն  
տաղանդ մը կամ ծօրէն մըն է ծածկուած քօղին ներքեւ :

Միջատասպան փողիին կարծիքը —ներեցէք հեղինակին կարծիքը պիտի ըսէի — որ ցաւելով կը մենախօսէր .

— Մեղք, մեղք, հազար անգամ զղջացեր եմ, ինտո՞ր միջատասպան փոշիի և ձկան իւղի ու քրլամներ չբերի հետո : Եթէ գիտնայի թէ այսքան բաղմութիւն պիտի գտնուի հոս . . . :

Ու, այս գաղափարէն աղդուած պարոնը իր պարի ընկերուն ձին ձգելով՝ շարունակ սրահին փոշիները կը հալածէր :

— Ձեր կարծիքը կ'ըսեմ, Տէր-Յակորեանին,

— Ինձէ սազը հաղար անգամ կը նախընտրեմ — chut . . . :

Այսպէս կարծիքներու պուժէ մր չանացի կաղմել շատ դըժուարութիւններով :

Վերջապէս ժամը ութնուկէսին մեխնում, և սրահը ալ օրուան ժխորէն աղատ հանդէցաւ ապահովաբար :

Մեկնած միջոցիս խօսակցութիւն մը լսեցի քանի մը Հայ տիկիններէ, որ իրաւացի գանգատ մըն էր, կանացի արժանապատութիւնէ թելալբուած :

Ընդհանրապէս քճուէռի կամ թատրոնի մեր քրոնիկագիրները կ'ըսեն թէ մեր կինները մտիկ լնել չեն գիտեր. կամ երաժշտութեան բարձրութիւնը չմրոնելով, շատավախօսութեան աւելի կարեւութութիւն կ'ընծայեն, սակայն ես պիտի ըսեմ որ, այս դիտողութիւնը այնքան ճիշդ չէ երբ միմիայն մերիններուն կը վերադրուի :

Քօնսէսին մէջ Եւրոպացի կիններ կային որ վայրկեան մը, գոնէ երկվայրկեան մը դադար չտուին : Այդքան խօսք, ուրկէ ալ դտան :

### Ն Ի Ն Ի

Ծ. Խ. — Նուազահանդէսին մասնակցողներուն մէջ կային նաեւ Օրք. Նուարդ Նիկողոսեան, Մանուշակ Կ. Տ., Աբրահամեան, Ա. Շիշմանեան, Նուարդ Շահինեան և Պրք. Մկրտիչ Կ. Տ. Աբրահամեան, Տիգրան Թնկերեան, Լեւոն և Սրիս Մ. Յակոբեան, Տիգրան Նէվշէնիրեան, Լեւոն Ս. Պօղոսեան, Նուպար Կիւլլապեան, Հրանտ Սաֆրանեան, Ալեանաքեան, Եավրուեան, Դրիգոր Պալքքնեան, և Կարասպետ Լօքմանեան, որոնք յաջող ջութակահաւրութեամբ ճշմարիտ պատիւ մը բերին ընծայել իրենց տաղանդաւոր ուսուցչին Մ. Խ. Կոլտէնպէրկի:



### Ազնուուիի

ՕՐԻՈՐԴ ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՌԻ

ԽՄՔԱԳՐԱՎԵՏՈՒԻԻ Պատ. «Ծաղկ»ի

Պատ. հանդէսիդ. թիւերէն մէկուն մէջ կարդ մը համեղ յօդուածներուն քով, հաճոյքով կարդացի նաև Օր. Զաղէլ Զաքարսեանի «Երգի ուսուցումը մանուկներուն» յօդուածը, որ զրուած էր խիստ ձեռնհասորէն և ուր կը պարզուէին մանկավարժական լայն ու առոյդ գաղափարներ :

Ի նշան անկեղծ հումակրութեան և դնահատութեան, ազնիւ Օրիորդին կը նուիրեմ իմ հեղինակած մէկ երդս մանկապարտէզի, զոր ներփակ կը զրկեմ Զեղ, ինոգրելով որ եթէ սպառչած նկատէք՝ հաճիք զայն դնել Զեր հանդէսին մէջ՝ ձայնագրութեամբ, ուրկէ պիտի օգտուին անշուշտ բոլոր մանկապարտէզանուհիները :

Հաճեցէք լնդունիլ ինսդրեմ, Օրիորդ, անկեղծ յարդանացս ջերմ հաւասարին :

ՄԱԳՍՈՒՏ ԹԻՐԵԱՔԵԱՆ

Ուսուցիկ Ձայն. Երաժշուուքեան եւ Երգի



Թաղ. Վարժարանաց Խւկիւտարի

### ԽՈՅԼԵ ՈՒ ԱՇԽԱՏԱՍԿԵՐԸ

ԽՈՍՔ ԵՒ ԵՂԱՆԱԿ Մ. ԹԻՐԵԱՔԵԱՆ

Առ. Ազն. Օր. Զաղէլ Զաքարեան  
ԿԻՐԱՍՈՆ

All. Moderato



A musical score for voice and piano. The vocal part is in soprano clef, and the piano part is in bass clef. The score consists of eight staves of music with lyrics in Armenian. The vocal parts include 'Andantino' and 'Solo' sections. The piano part includes a section marked 'All. Presto' and a dynamic instruction 'hufukr'. The lyrics are as follows:

Եր կունա ալ են ան համես ձայն  
Ու չեն լը սեր ի բա բա ձայն  
Andantino  
Ու սպ ւը ցէ մինչ ի քի կուն  
Solo  
Գի շերներն ալ ծա խելով բուն  
Ու իս տէ միտ զը րէ, կար դայ,  
All. Presto  
Օն, ըն իեներ, օն չըլլանէ ծոլ. Օւ խոտին միտ անվերջ, անդաւ  
Աւ իսա տու թեամբ պիտի փայ լին Այս կեան ին մէջ ուր մեսն կապ րին

Մտիկ լենենք մենք սա զեճը,  
Որ ծագած է իրենց մեջը.  
Երկունքն աղ են անհամաձայն  
Ու չեն լուր իրարու ձայն:

Ծոյլը. — Առոտութիւն մինչ իրիկուն,  
Գիշերներն աղ ծախելով յուն,  
Աշխատի միշտ, գրե՛ կարդա,  
Չես զիտեր վերջն ուր պիտ' երբայ:

Աշխատակրը. — Բայց չես զիտեր, ծոյլ բարեկամ,  
Առանց շանի մրցինն անզամ  
Չի զտեր տե՛ս իր կերակուր  
Ուր կը մնանք ես ու դուն ուր:

Ծոյլը. — Բեկի, ատիկա հո՞գս եմ ըրեր,  
Հայրիկիս շահն մեզ չի՞ բաւեր.  
Չի՛, շիտակը, ի՞նչ սուս բաեմ,  
Հանգիսն ու խաղ շատ կը սիրեմ:

Աշխատակրը. — Մի՛, եղբայր, մի՛, չի՛ այս կատակ,  
«Արդար վաստակ ժրամ վաստակ».  
Աշխատեկն ժաղցր բան չի կայ,  
Ան պիտ' շինք մեզ ապագայ:

Ծոյլը. — Ա՛հ, եղբայր, ա՛լ կը համոզուիմ,  
Մեծ երախտիք մեզ կը պարտիմ.  
Օ՛հ, սո՞ւր ձեռիդ ուխտենք երզով  
Աշխատութիւն՝ յօժար կամֆով:

Խմբերգ. — Օ՛հ, ընկերներ, օ՛ն չըլլանք ծոյլ,  
Աշխատինք միշտ, անկերց, անդուր.  
Աշխատութեամբ պիտի փայլինք  
Այս կեանինք մէջ, ուր մենք կ'ապրինք:

Ծանօթ. — Նախ, խումբէն երկու հոգի զատուելով մէջտեղ  
կուզան, որոնց մինչ ծոյլը, իւկ միւսը աշխատասէրը կը ներկաւ,  
յացնեն: Խումբը Ա., առանց երգելէ վերջ կը լուէ որ, իրենց կարգին  
երգեն ծովն ու աշխատասէրը իրենց բաժինները՝ դէմ առ դէմ  
կեցած: Երբ, ծոյլը «Օ՞ն տուր ձեռքդ» կ'ըսէ, իրարու ձեռք կը  
Շումեն, յետոյ խումբը կ'երգէ վերջին խմբերդը: Ծոյլին բաժինը  
եղանակուած է, իսկ աշխատասէրին բաժինները պիտի երգուին  
ճիշտ Ա. խմբերգին պէս:



## ԿԱՆԱՑԻ ԼՈՒՐԵՐ

ԲԵՐՍՅԻ Արուեստանոցին վարչուհները, Տիկն. Աղաւնի նիկողոսեան և Օրք. Տօլագմեան և Քաջմածհան, հրաժարական տուած էին, ինչպէս գրեցինք, Թաղ. Խորհուրդին: Պատրիարքարանին կը տեղեկանանք թէ Թաղ. Խորհուրդը ընդունած է անոնց հրաժարականը և մտադրութիւն խիր ուղղակի անօրինութեան տակ վարել Արուեստանոցը, միմիացն կար ու ձեւի ճիւղին զարգացման մղում տալով: Կ'ըսուի նաև թէ՝ Թաղ. Խորհուրդը բանակցութեան մատած է Շալճեան և Թաղշանձեան վաճառտան հետ, անոնց յանձնելու համար վարչութեան հոգը: Ամէն պորագայի մէջ, քանի որ վերջնական է Արուեստանոցին արդի կարող ու ձեռնհաս վարիչներուն հրաժարականը, փափռքելի է որ այդ բազմօգուտ հաստատութիւնը արդիւնաւոր շրջաններ բուլորէ:

Տիկ. ԹԱԳՈՒՀԻ ՊԱԼԱՊԱՆԵՍՄԵ որ վերջերս կնքած էր իր մահկանացուն, Ռումէլի Հիսարի մէջ, կտակագիր մը թողուցած է, որուն համեմատ հանգուցեալ Տիկինը իր երկու տուներէն մին' փոքրը կը թողու նոյն թաղի եկեղեցին, իսկ միւսին համար փափաք կը յայտնէ որ իր երկու թոռներուն յատկացուի անոր ամսական բերած վարձքը, եւ անոնց մահէն ետքը յատկացուի եկեղեցին:

ՄԵՐ ԴԱՒԱՌԻ ԲԱԺԱՆՈՐԴՈՒՄՈՒՆ

«Ծաղիկ»ի Բ.րդ Վեցամսեայն

Ծաղիկի երկրորդ վեցամսեայն, ինչպէս ծանուցինք արդէն, կը սկսի ներկայ թիւով: Այս առթիւ կը խնդրենք գաւառի մեր ազնիւ բաժանորդներէն և բաժանորդուհներէն որ հաճին յղել մեզ իրենց երկրորդ վեցամսեայ բամնեղինը, նկատի առնելով մեր կանխիկի գրութիւնը, որպէս զի կարենանք շարունակել թերթերու առաքումը իրենց հասցէներուն:

Պատրիարքանեան հետեւեալը դրկուած է մեզ հրատարակուելու  
համար:

## ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԱԶԴ. ՊԱՏՐԻԱՐՔԱԲԱՆԻ

Յ. Ի. ԳՐԱԿԱՆ ՅԱՆՉՆԱԺՈՂՈՎ

Բարեյիշատակ Դըղլարցի Սղա Յովսէփ Խզմիրեանցի կտակին  
տրամադրութեան համաձայն, Սահակ Մեսրոպեան մրցանակաբաշ-  
խութիւնն աեղի պլատի ունենայ յառաջեկայ 1907 Յուլիս 12ին,  
յաւուր տօնի Սրբոց Թարգմանչացն Սահակայ և Մեսրոպայ:

Այս ամեն հեղինակներն ու բանասէները, որ դպրու-  
թեան և բանասիրութեան վերաբերեալ ո՛ եւ է երկասիրութիւն-  
ներավ կը փառխաքին մասնակցիլ սոյն գրական մրցանակին, կը հը-  
րաւիրուին իրենց աշխատատիրութիւններն ներկայացնել մինչեւ  
1907 Յունուարի վերջ:

Ներկայացնած երկասիրութիւնք ողէտք է ըլլան բաւական  
ընդարձակ աշխատատիրուններ նիւթի, զիւտի և ոճի առաւելու-  
թիւններով սրատրատուած :

Նոյնպէս, բարեյիշատակ Կարտագետ էֆ. Խուզէսէքրեանի կտա-  
կաւ ի նոգասա վարժարանական դասադրոց հասպատեալ Խուզէ-  
սէքրեան մրցանակաբաշխութիւնն աեղի պիտի ունենայ մինչնոյն  
թուականին Սահակ-Մեսրոպեան գրական մրցանակաբաշխութիւնն  
հետ մէկտեղ:

Այս վերջնոյն համար մրցման ննթարկելի աշխատութիւնք  
ովիտի ըլլան, 1. Թուրքեկէն լեզուի համար առաջին դասա-  
գիրք մը միջին դասընթացքի համար, և 2. Նախնական իրազի-  
տութեան դասագիրք մը տարրական դասընթացքի համար, եր-  
կուքն ալ մանկավարժական դրութեամբ սոյն ծանուցումէն յետոյ  
պատրաստուած, Հայ վարժարաններուն համար որ նոյնպէս պիտի  
ներկայացնեին մինչեւ 1907 Յունուարի վերջ:

Երկասիրութիւնք պէտք է յդուին նամակաւ առ Ամեն. Սրբ-  
րազան Պատրիարքն ի կ. Պոլիս, տպագիրներն երեքական օրինակ,  
իսկ ձեռագիրները մէկ օրինակ, բայց յստակ գրուած :

Յզուած զրքեր ու երկեր, մրցանակ ընդունին կամ՝ ոչ, ետ  
չեն դարձուիր:

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,  
բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ  
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-  
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ  
տաղուակի ազգիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ

## ՍԻՆԿԵՐ

Հայրայրիջ ԿԱՅՍ. ՊՈԼԱՏԱՆ The Singer Manufacturing Co  
մեքենան լաւագոյնն է. այս մեքենան ամէնէն աւելի կատարելա-  
գործուածը, հաստատուածը եւ գիւրտագործածելին ըլլալուն՝ բա-  
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Մինլիքի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի և ձեռքի միանկամայն

մեքենաներ կը գտնուին :

ՍԻՆԿԵՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան  
փանուատանց մէզ՝

- |         |   |
|---------|---|
| ԹԵՐՍ.   | { 1. Մեծ փողոց, Պօն Մ առշէի գէմ, թ. 343 և 343 կրկին.<br>{ 2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ. |
| ԿԱԼԱԹԱ. | { 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը.<br>{ 2. Գարաքէօյ, Թրամլէյին կայարանին գէմ.                       |
| ՊՈԼԱ    | { 1. Սուլթան Համամ, թ. 2<br>{ 2. ՍուլթանՊէյազիտ, Թրամլէյի կայարանին գէմ, թ. 13                    |
| ՍԿՐԻՏԱՐ | Զարշը Պօյու, թ. 120.  |

## ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՃԱՐՈՒՄՆԵՐ Դասերը եւ նորոգութիւնն արի.

Կատարեալ երաշխաւորութիւնն:

Մասնաճիւղեր գաւառաց բայրը քաղաքներուն մէջ:  
Սինկէր Ընկերութեան կեդր. Վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ  
Փողոց, թ. 343 եւ 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզօղլուի տունը:

7—50

## ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՃԵԱՆ ԲԱՐԵԿԻՐԹ ԱՂՋԻԿ

Պատկերազարդ Ընկերացարան Աղջկանց Վարժարաններու համար

Յառաջարան-Նախակ Ռ. Յ. ՊէրՊէրեանէ

ԹԱՐԳԱՄ. ՖՐԱՆՍԵՐԻՆԵ

Գեղեցիկ նորութիւն մըն է ազջիկներու Ընկերացարանը՝ որ կը  
բռվանդակէ շահեկան ընտիր խորհուրդներ ու խրատներ, իգական  
սեուի կրթութեան մասնաւոր խնամք տանող տեսուչներու եւ հայ-  
րերու նկատառման արժանի գործ մը:

Գին կիսալամի 5 զրուց, ամբողջ լաթակազմ 7½ դրուց, լա-  
թակազմ սոկեզօծ 10 զրուց, Գաւառներէ յանձնարարութիւնք  
փութով կը կատարուին, Կեցրանատեղի՝ կ. Պոլիս, Հաճօպուլո-  
խան, թիւ 24:

5—10

# ՀՈՉԱԿԱԽՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՃ

ԽԱԶԻԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

Պոլիս, Պահճէ Գաբրա Պօղաջամիթն դեմ, Սրանպոլ խան  
թիւ 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական գառին մէջ պատուաւոր  
դիրք մը զրուող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն  
ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր զրութեամբ գործիք-  
ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուեէց ցաւ  
զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փատած և ամէնէն դժուա-  
րին ակռանները Առջեւի փատած ակռանները առանց հանելու ար-  
մատներու վրայ կը զիտեզէ բնականէն բնոււ տարբերութիւն չու-  
նեցող պատուակաւոր սկռաններ Բերնին ետեւի Կողմը լեցուիլը  
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուոսններ  
կ'անցընէ : Նաեւ քառչուի, բլաթինի, ոսկի վրայ շարուած տկ-  
ռաններ կը շինէ բնականին յար եւ նման :

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուանորիքին, ու պամտուրիքին եւ Մարքուրիքին ինչ որ ան-  
հրաժեշտ պայմաններ են առամնաբոյճի մը համար :

Զ Ա. Փ Ա. Ի Ո Ր Գ Ի Ն

Վկայեալ աղբատաց ձրի

25—50

## ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

### ՅԱՆԳԱՐԱՆ

ՆՈՅՆԱՉՈՅՆ ԵՒ ՆՈՅՆԱՅԱՆԳ ԲԱՌԵՐՈՒ

Պ. Խ. ԹԷՐՁԵՍ. Ն.

Այս նոր հրատարակութիւնը կարեւոր ազդակ մէ ամէն անոնց  
որոնք ոտանաւոր բանաստեղծութիւններ զրելու հետամուտ են եւ  
կը նեղուին յաճախ յանդերու սովէ : Թրդոյկը, մաքուր տպագրու-  
թեամբ եւ գեղեցիկ կազմով հրապարակ ելած է արդէն եւ կը  
ծախուի և դահեկանի, ամէն զրավաճառաց քով : 4—10

Կ. ԵՍՎՐՈՒԵԱՆ

ԵՍՎՐՈՒԵԱՆ

Յ. ԻՍՍ.ԳՈՒԼԵԱՆ

ԻՍՍ.ԳՈՒԼԵԱՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒ

ԵՆՏԻՐ, ԱԺԱՆ

ԹԷՅԻ ԽԱՌՆՈՒՐԴԻՆԵՐ

ԵՒ

ՄԻԱՅ ԱԺԱՆ ՈՒ ԹԱՐՄ ԵՒ

ՀՈՏԱՒԵՏ ԹԷՅԵՐ

Կ. Պոլիս, Պահճէ Գաբրա, Ճելալ-Պէյ խան, թիւ 10

25—50

